

կան ծառայութիւնը մշտնջենաւոր պատերազմ մըն էր ի կենան եւ ի մահ ընդդէմ սպանիական-ափրիկեան կորսարաց, Հայկական բանակին դէմ ձեռք առնուած այս խիտ միջոցներն ահա սկիզբ եղած, սոյն բանակութե մին՝ քանի զք մասանց բաժանելով, երկու նոր — Քարսիանոն եւ Նաղդիա (Պոքեմենեան Պոնտոս եւ Փասիսի մէկ մասը) — զօրաբաժիններու Քարսիայ արտելուն: Քարսիանոն մինչեւ նոյն տանն Հայկական թեմին մէկ վաշտն էր: Անխառնութեան բարձրացած այս զօրաբաժնի Տրամանատարին պատուով ստորիձանը՝ առ ժամն Սահմանապահ կոմս էր լով, Հազիւ հարիւր տարի ետքը ընդհ. հրամանատարութեան աստիճանին կը բարձրանայ: Կապագովիկայ նահանգին Հայկական բանակութե մէն պնտուակէն ետքը, Ան ծովու ծովէզերեայ արեւելեան երկիրներն ալ Հայկականէն զատուելով ուրոյն թեմի մը կը վերածուին՝ Խաղղիան անուամբ, որ նախնական ժամանակներէ հետեւ ազգաբարկան տեսակէտէ առեալ մեծ նշանակութիւն ունեցող եւ միանգամայն շատ հին ազգերու բնակարան եղող այս ծովէզերքին անունն էր: Այս զօրաբաժնին եւս հրամանատարը հրահանարառաջայն առաջնոյն պէս՝ Սահմանակոմս եղած պիտի ըլլայ:

(Գրեւորութիւն) ՊՐՈՓ. Է. ԳՆԷՆՔՐ



**ԵՂԵՍՏՐԱՅԻՊՈՒԳՈՒՆՈՅ ԼԵՏԻՔԵԹԵՍ ՓՈՂՈՎՐԻՊՈՅՑՅՈՒԹԵՆ ՎՂԱՉՈՒԹԻՐՈՒՄ ԵՂԵՑԵՆՈՅ ԶՅԻՒՎ ԳՆՆՈՒՆԻ՝ ԸՆՈՒՑՑՊՈՒՆՈՒՆՆԵՐԵՆ ԻՐԿՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԵՆՏԵԿՆԱՌՈՒԹԻՆՆԵՐԸ:**

(Շուրանախոսութիւն)

Ինչպէս որ Եղիսաբեթուպոլսոյ եկեղեցական ու աշխարհային վարութիւնն արժեցուց իր ազգեցութիւնը լատին եպիսկոպոսին առջեւ, անան ալ Հայ կղերը միեւնոյն հեղինակութիւնը բանեցուց ազգային հասարակութեան վրայ:

Ինչպէս յայտնի է, Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային Հայ եկեղեցոյն վրայ պաշտպանութեան իրաւունք ունեցանալուն՝ ընդունեցաւ քանի մ'արածութիւն եւ իշխանութիւն այս եկեղեցուն վրայ: Բայց ստով՝ նաեւ Հայ կղերը, քաղաքային իշխանութեան ձեռքէն, իրեն համար շատ մը նպաստաւոր ու օգտակար բաներ փրցուց, որոնք, քաղաքային պաշտպանութեան իրաւացք բնական հետեւութիւններն, այսինքն՝ պարտականութիւններն էին:

Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնն իր պաշտպանութեան իրաւունքը (patronatus) ընդունեցաւ, եկեղեցի շինելու, զանիկայ պահպանելու եւ եկեղեցականաց հասոյթը հոգալու տիրոջողով՝ առաքելական իշխանապետներէն: Ինչպէս որ յայտնապէս կը տեսնուի կայ-

սերաց՝ արտօնութեանց թղթերուն եւ ուրիշ պատճեններուն մէջէն:

Չնայատեղով ան պարտականութիւնը, որ քաղքին Հայ եկեղեցոյն եւ իր պաշտօնեաներուն նկատմամբ կարողու Զ. Ի. եւ Մարիամ Թերզիայի արտօնութեանց կոնդակներուն Ա. կէտին մէջ — ստոր վրայք — կը պարունակուին՝ — պաշտպանութեան պարտականութեանց բացարձակութեան յայտնապէս կը գտնենք Յովսէփ Բ. եւ Փերդինանդոս Ե. կայսեր տուածութեանց թղթերուն մէջ:

Յովսէփ Բ. 1786 ղեկտ. 26ին տուած պատճենն է. կէտին մէջ, այսպէս կ'ըսէ ի մէջ այլոց. «Կու տանք այս քաղքին պաշտպանութեան իրաւունքն, որուն հետեւութեամբ, ուրիշ քաղաքաց սովորութեանը համեմատ կարենայ իրեն քահանայ ընտրել: Բայց այն բացորոշ պարտականութեամբ, որ քաղքն՝ այս քահանային եւ անոր օգնականներուն պարտական է պարտու պատշաճ հոգատարութիւնն ընելու. ինչպէս որ աս բանն ուրիշ առանձնաշնորհութեանց ձեռք ալ սրբացուած է»:

Նման օրինակ կարգադրութիւն կը գտնենք Փերդինանդոս Ե. ի, 1837. աւգոստ. 15ին տուած յայտարարութեան Է. կէտին մէջ: «Կու տանք այս քաղքին, ընդունուած օրինաց իմաստին համեմատ պաշտպանութեան իրաւունք առ այն, որ իւր ժողովրդապետն, ինք կարենայ ընտրել: Բայց այն բացորոշ յայտարարութեամբ, որ այս ժողովրդապետին եւ իր օգնականներուն պարտու պատշաճ ինամքին միշտ հոգ տանելու պարտական ըլլայ»:

Եղիսաբեթուպոլսոյ Հայ կաթողիկէ եկեղեցոյն եւ իր քահանաներուն եկամուտն ու հասոյթը հոգալու հետքը կը տեսնենք արգէն նախորդ դարուն սկիզբներն (1725 յուլ. 29) — այն միջոցն, երբ Անդրօֆի՝ Գրանսիլուանոյ եպիսկոպոսը, քաղքին հին եկեղեցին օժեց: Ասիկա էր երկրորդ Հայ եկեղեցին, եւ հասարակութեան ստացուածքով կանգնուած: Սիկիսուանդոս Գորիթի կոմսին, Գրանսիլուանոյ այն տանի կառավարին ներկայութեամբն օժուելով՝ հասարակութեան պաշտպանութեան իրաւունքը ձանջուեցաւ:

Պայտանի կոմս եպիսկոպոսն 1781 նոյնմ. 1ին ըրած այցարարութեան պատճենին մէջ կը

1 Ցես Էստ. Ա. 75 եւ 207:  
 2 Ցես Յովսէփ կայսեր Եղիսաբեթուպոլսոյ քաղքին տուած արտօնութեան կոնդակին Է. կէտը, Հատ. Բ. 332:  
 3 Համեմատ 258 էջին հետ:

յայտնե թէ. ‘Աս (Եղիսարեթուպոլսոյ) եկեղեցւոյն վրայի պաշտպանութեան իրաւունքն — որուն համեմատ՝ քաղաքը թիկնածութեան (condidation) իրաւունք ունի — անմուաց յիշատակաց արժանի Մարիամ Թերեզիայի գթութեան ընդունած է:’

Յովսէփ Մարտոֆի եպիսկոպոսին՝ 1806 գեկտ. 1ին Եղիսարեթուպոլսոն ըրած այցարարութեան առթիւ, արձանագրութեան մէջ առնուած կը գտնենք յարժող խնայքը. ‘Նկատմամբ եկեղեցւոյն եւ իւր պաշտօնեաներուն եկամտին պաշտպանութեան իրաւունքին վրայ հիմնուած ըլլալով ասոնք՝ քաղաքային արկղէն վճարուելու են:’

Եղիսարեթուպոլսոյ պաշտպանութեան պարտականութեանց կատարման սգայից էջերը կը գնէ առջեւնիս, Ռուսնայի եպիսկոպոսին ժամանակն, 1818ին եղած, եպիսկոպոսական այցարարութեան արձանագրութիւնը: Ասոր մէջ հայրական կերպով մը կը գգուշացնէ եպիսկոպոսն զքաղաքային հասարակութիւնն, որ պաշտպանութեան պարտականութիւնները կատարելու մէջ անհգուծիւն ընելու հրաման չկայ:

“Եկեղեցական կարգադրութիւնները, կ’ըսէ եպիսկոպոսը, մեր երկրին օրէնքներն ու թագաւորական ամենազթած հրամաններն այս կերպով անարգել ու ոտքի տակ առնուլ, հայ ազգին աստուածաստութեան — գովութեան ու պարծանաց պաշտի ամօթ բերեն — ուրիշ կողմանէ այսպիսի կարգաւորեալ կերպով յօրինաւորուած քաղքէ մը չէիք սպասեր — քաղքէ մը, որուն պաշտպանութեան իրաւունքն՝ երջանիկ յիշատակաց արժանի Մարիամ Թերեզիա պարգեւած է — ու որն որ լաւ ձանձալու է այն սկիզբը, թէ պաշտպանին կը վերաբերին տուչութիւն, շինել ու հիմնել:”

Այնչափ աւելել ուրախացողիք է, ‘Նիկոլայտո Գովաչ եպիսկոպոսին 1831ին, սեպտ. 1ին ըրած այցարարութեան պատճէկին այն դիտողութիւնը՝ թէ Եկեղեցւոյն արտաքին տանիքին՝ պաշտպան հասարակութիւնը լաւ հոգ կը տանի: Պաշտպանութեան իրաւունքին գործադրութիւնը ժողովրդապետ ընտրելուն մէջ կայացած է, զոր՝ եպիսկոպոսական իշխանութեան առաջարկած երեք անձինքներէն մէկն եպիսկոպոսը կ’ամրացնէ: Աս իրաւունքին հետ կցած պարտականութիւնները պաշտպանը՝ հաստատութեամբ

կը կատարէ, այնու, որ եկեղեցւոյն շէնքը արեւէ վիճակի մէջ կը պահէ: Բայց ժողովրդապետութեան շէնքին հոգատարութեանը նկատմամբ, շէնք կրնար այս բանն ըսել. որ ըստ բուսականի գոհացողիք վիճակի մէջ չէ:

Եղիսարեթուպոլսոյ ազգային եկեղեցւոյն անշարժ եկամտիցը (fixum) նկատմամբ, Գրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսական այցարարութեան պատճէկը 1806ին, յարժող կերպով կարգադրութիւն կ’ընէ. ‘Եկեղեցւոյն եւ իր պաշտօնատեսներուն եկամտին նկատմամբ, որովհետեւ ասոնք արդէն որոշուած բաներ են պաշտպանութեան իրաւաց հետեւութեամբ — քաղաքային արկղէն վճարուելու են: Աս արկղին վրայի բարձրագոյն հսկողութիւնը՝ արքունական վերին կառավարութեան ձեռքն է: Աս հիման վրայ յենլով — կառավարութեան՝ քաղաքային խորհրդին եւ հասարակութեան ղեկած կարգադրութեան հետեւութեամբը յարույններն որոշեցինք:

Ա. Ան եկեղեցական ստացուածքն, որ տանն մը Նաւատացելոց եւ եղբայրութեանց կամաւոր տուչութեան աստուածային պաշտամանց ներքին հարկաւորութեանցը համար տրուեցաւ, քաղաքը՝ նոր եկեղեցւոյն շինութեանը գործածեց, ուր որ շինութիւնը՝ պաշտպանութեան իրաւաց հետեւութեամբը՝ միայն իր յատուկ ստացուածքովն ու ստրկովը պէտք էր շինուիլ: — Բայց որովհետեւ այս կերպով՝ եկեղեցական ստացուածքն, որ ամենօրեայ աստուածային պաշտաման ներքին կարօտութեանցը համար որոշուած էր, եկեղեցւոյ շինութեանը գործածուեցաւ, անոր համար քաղաքն իրեն վրայ պարտաւորութիւն առաւ, որ վերջոյն շեալ ներքին կարօտութիւններու վրայք հոգ կը տանի: Աս բանն մինչեւ հիմակ ըստ օրինի եւ ըստ խղճի գործադրուեցաւ այ: — Բայց որովհետեւ վերջին տանները ոմանք ասոնք նկատմամբ դժտարութիւններ հանեցին, ուստի որպէս զի եկեղեցւոյն ներքին եւ ամենօրեայ կարօտութիւնները տեւողապէս ապահովցուին, պարտական է քաղաքային հասարակութեան արկղը՝ ան 6000 ռենական ֆիորինին համար, տարուէ տարի 100 աւստրիական, կամ 300 ռենական ֆիորին վճարելու, իրրեւ 5% շահ առ հարկը:

Բ. Պարտաւորեալ է հասարակութիւնը՝ իր պաշտպանութեան իրաւունքին հետեւութեամբը՝ թէ հին ու թէ նոր եկեղեցւոյն ինչպէս նաեւ ժողովրդապետական բնակարանին եւ

1 Յե՞ն Հաւս Բ. էջ 104—108:

գարոցին հոգ տանելու. եւ հիմակ՝ սպանական սպականութիւնները, ըսպէ մը յառաջ ընելի նորոգութիւններով տեղ բերելու:

Գ. Քահանայական եւ ուրիշ եկեղեցւոյ ու գարոցի վերաբերեալ անձնակներու տրուելի գումարն, որ ուրիշ կողմանէ արդէն հոն տեղի եկեղեցւոյ եւ քաղաքաբաշտութեան մէջ դաշնագրութեամբ կարգադրուած, հաստատուած ու եպիսկոպոսական իշխանութեամբ վաւերացուած է, ամէն ոտմակորի անգործարարին վրայ, մասն մասն վճարուելու է, քաղաքային արկղէն: Աս բոլոր գումարն ու 300 Ֆիորինն, որ քաղաքային արկղէն մասնաւորուած ու որոշուած է, ներքին աստուածային պաշտաման համար, իբրեւ հաստատուն եկամուտ (fixum) գրի առցուի, որի՝ 1831ի, եպիսկոպոսական այցարարութեան պատճէն մը՝ եկեղեցւոյ հաստատուն եկամտին վրայօք յաջորդ կերպով որոշու մ'կ'ընէ: «Քաղաքային հասարակութիւնը՝ 6000 Ֆիորին եկեղեցական ստացուածքը՝ զոր աստուածային ներքին պաշտաման կարօտութիւնները լեցնելու համար, ատեն մը հաւատացելոց եւ եղբայրութեանց կամար որ սուշուեկնէն ժողովուեցաւ. — երբ որ նոր եկեղեցին շինուեցաւ — եկեղեցւոյ կանգնմանը գործածեց, եկեղեցւոյ այս ստացուածքը գործածելով՝ ինք զինք պարտաւորեց, որ քաղաքային հասարակաց արկղէն տեղը պիտի բերէ, այն եկեղեցւոյ ներքին կարօտութիւնները: Այս՝ տարեկան եկամտին գումարը — բարձրագոյն իշխանութեան ձեռօք, առաջիկայ տարւոյն մէջ 375 Ֆիորինի բարձրացաւ, զոր քաղաքային արկղը՝ տարուէ տարի ճշդիւ կը վճարէ աստուածային պաշտաման ներքին կարօտութեանց համար:»

Նմանօրինակ յայտարարութիւններ կը գտնենք, թէ եկեղեցական ու թէ քաղաքային խորհրդին որոշմանցը մէջ:

Եկեղեցական ժողովքի մ'արձանագրութիւնը, 1809ին, յիշատակութիւն կ'ընէ 6000 Ֆիորինին վրայ. որ դրամագլխին շահը 300 Ֆիորին կ'ընէ: — Յիշեալ եկեղեցւոյ հասարակութիւնն՝ եպիսկոպոսական այցարութեան առթիւն, որոշեց, որ որովհետեւ վառեմը ընկերութեանց գրամագլխի՝ հասարակութիւնը եկեղեցւոյ շինութեանը գործածեց — տարուէ տարի վճարուելի 300 Ֆիորին իբրեւ եկեղեցւոյ պաշտատականը պէտք է որ նկատուի: Ինչու որ ամէն սասնի բարեպաշտ ընկերութեան նպատակն է Աստուծոյ տան մեծագոյն պայծառութիւնը:

Աս վերը յիշուած պատճառներուն համար, 1860ին յունուար 7ին՝ քաղաքային ժողովն, այն հրամանը կու տայ քաղաքին հասարակութեան արկղակալին, որ հայածես եկեղեցւոյն հաստատուն եկամտին հաշուին, անցնէ կէս տարի կէս տարի 157 Ֆիորին եւ 50 քանանդան:

Իսկ քահանայից անձնական եկամտին վրայ հետեւեալ տեղեկութիւնները կ'ընենք տալ: Ինչպէս գիտենք՝ քահանայք ի սկզբան ժողովրդեան կամաւոր տուրքէն կ'արկղէին: Ուրարի համեմատական եկամտին բաժանմանը վրայօք կը գտնենք կարգադրութիւններ՝ նախ 1729 յոյ. 13ին, երբ Յոսեփ. Ռօշթա Ստանիսլաւի առաքելական ընդհանուր տեղապահն այցարարութիւն ըրաւ Եղիսաբեթուպոլիս քաղաքը: Գարձեալ՝ այն առթիւ որ 1740ին, Գոշթալ, եպիսկոպոսական տեղապահն Եղիսաբեթուպոլիս ղեկուեցաւ:՝

Քաղաքին ժողովրդապետը՝ 1759ին, գատուարին հետ հաւասար վճարմանը, այսինքն 300 ունեան (որ 100 Ֆիորինի կամ 200 Ֆրանկի հաւասար էր) Ֆիորին ունէր: Քահանային վճարքին նկատմամբ հաստատուն կարգադրութիւնը՝ թագաւորական (1787 մարտ 27ին) հրամանին հետեւութեամբ միայն 1795 մարտ 3ին որոշուեցաւ վերջականապէս երբ քաղաքին հասարակութեան ու Պաշայի եպիսկոպոսին մէջ զաշնագրութիւն մը գրուեցաւ: որուն խօսքերն են յաջորդները. «Որպէս զի չըլլայ թէ ժամանակաւ ի վնաս կղերին, անոր եկամտը կրճատուի, հապա ընդ հակառակն միշտ պահպանուի, Գրանսիլուանիոյ եպիսկոպոսը՝ քաղաքային ընդհանուր ժողովն այն՝ 1794 սեպտ. 1ին, միանայ փափաքով՝ յայտնած որոշումը կը հաստատէ, թէ 850 Ֆիորինն, որ արդէն անկից յառաջ եղած տարիներուն մէջ ալ, հայ ժողովրդապետին եւ իր օգնական քահանաներուն տրուած էր — ասկից զատ վարձարութեան տրուածով՝ 120 Ֆիորին — հասարակաց արկղէն անպատճառ հատուցուի:»

Վերին կատարութեան մէջ հրամանագիրը 1830 աւգ. 2ին կը կարգադրէ, որ ժողովրդապետին վճարքը 333 Ֆիորին եւ 20 քրայցեր ըլլայ: Եւ կը հրամայէ, որ քաղաքային վարչութիւնը՝ 1826 մայ. 1էն, պարտական է

1 Համեմատէ Բ. Հատ. էջ 41-44 էջին հետ, ուր որ կարգադրութիւն կ'ըլլաւ, թէ որ եկեղեցական գործառնութեան համար ու իւրաքանչիւր քաղաքացին իր կարողութեանը համեմատ — ինչպիսի տուրք պիտի առնուի:

այս գումարը վճարելու: — Կատոր դարուն կեսերը (դեպ ի 1850) լուսացուց քաղաքը ժողովրդագրական վճարքն, երբ որ զանիկա 630 ֆիորինի բարձրացուց: Աս գումարը՝ 1863 Տկուս, 27ին, եղաւ 700 ֆիորինի:

Թեպէտ կառավարական հրամանները՝ քահանային՝ եկեղեցական երկրի եկամուտն, արդէն 1781ին կը պահանջէին. բայց եւ այնպէս հայ ժողովրդագրական ասանկ երկրի եկամուտ՝ քաղքեն երբեք չընդունեցաւ: Ինչ որ հիմանկ ունի, զանիկա Յովհ. Գապուէպովեան ժողովրդագրական 1847ին, Միսիմարեան հայրերէն գնած է, 1400 ֆիորինով:

Հոգաբարձուներն ի սկզբան միայն ուրարի եւ ուրիշ եկեղեցական գործառնութեանց եկամուտներէն կ'ապրէին: Բայց արդէն 1825 յուլ. 20 ին կառավարութեան մէկ կարգադրութեամբը՝ երեք Հոգաբարձուին վճարքն եղաւ 375 ֆիորին: Ասոր վրայ աւելցուեցաւ 100 ֆիորին մին ալ՝ իրբու սղութեան աւելցուկ, որով իրենց վճարքն եղաւ 475 ֆիորին:

1848ի եւ 49ին յեղափոխական սարիւններն, զքաղաքը Եիւթապէս այն աստիճանի փճացուցին ու աղքատացուցին, որ քահանային վճարք չկրցաւ տալ: Անոր համար եպիսկոպոսական հրաման մը 1850 մայ. 22ին, կը կարգարկէ, որ քաղաքային հասարակութիւնն զազգային քահանաներն իր յատուկ ստացածքովը գոհ ընէ: Եթէ քաղաքային հասարակաց եկամուտն ասոր բուսական չէ, կ'ըսէ, այն ատեն, իւրաքանչիւր անձի վրայ տուրք դնէ եւ այս ճամբով ժողովելի գումարէն պահպանէ զքահանաները: Ասկից զատ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային խորհրդին վրայ առանձին կերպով պարտականութիւն կը դրուի, որ հայ քահանային օրինաւոր պահանջքն միտ դնելով, էթէ հասարակաց արկղը զանոնք գոհ ընելու ի վիճակի չէ, արուած հրահանգին համեմատ՝ գրուելի արց ճամբով անոնք գոհացունան՝ Որովհետեւ — կ'աւելցուի հրամանագրին մէջ — Հոգաբարձուները. չէ թէ ես գրի քաղքեն կանակը, հապա քաղաքն, իրբու պաշտպան խնդրեց զանոնք ինձմէ: Ուստի քաղաքը պարտական է հիմայ իրենց եկամտին հոգ տանելու:»

(Ըզբռնութիւն)

ՅՈՒՐ. ԱՅՅԾԻ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Հ. ԲՈՐԹՈՂԻՄԵՆՈ Վ. ՄՈՒՐՈՅՑԻՆ

ԱՆՑՈՆՅԱՆ ՄՆԱԲՈՅՆ  
Կառապաշտութենէ զարժամ: Ե.

Հնդիկ մանուկ մը՝ անունով Աւելոյ, որ «Միւրեկն» կը թարգմանուի, Քրիստոսի 1794թ. առկանին ծնած է Հնդկաստանի Տըխան գաւառին Իրիբլիկա Բէթէ աւանին մէջ կապալա ծնողքէ, մոր անունը Գասի եւ հորը Կաթիւն, որ զբիշապետ եր եւ երբեք անուանի զարպար: Երանուի զարգանալով՝ իւր ծնողքը կարգեցին զինքը կովարածութեան, որ բարեպաշտ հեթանոսաց մէջ նուիրական գործ կը համարուէր: Ազգեսը բնութեամբ հետաքրքրի ըլլալով՝ յաճախակի հարցուններ կ'ընէր, օրինակի համար թէ անկեղբ ուսկից կ'իջնայ, արեւն եւ երկինքը ինչեւ այսբան բարձր եր եւ թէ հոյ ճան մէջը, մարդիկ ուսկից սկիզբ առին, ինչպէս եւ Յրը կը ծնանի մարդը: Ասանցմ անանց հարցունելով տեղիկացած էր՝ թէ ժամանակաց սկիզբը երկու մարդ կային, արու եւ էգ, եւ անոնցմէ թաղմացան մարդիկ: Երկինքն առաջ մարդուն զուտը զպէշու շափ ցած էր, բայց ետքը բարձրացաւ: Վասն զի որ մը, կ'ըսէն, պատու կին մը տան գաւիթը ծուռն ալլելու ատեն՝ երբ շտակ կայնեցաւ, գլուխն երկինքին զարկաւ, որուն համար բարկանալով՝ աւելով երկինքին զարկաւ ըսելով՝ «Տ՛՛՛՛ օրշափ ցած ես.», ասոր վրայ երկինքը կը նեղանայ եւ խոժոռագէ՛մ կը սկսի բարձրանալ, զոր եզմարած մը կը տեսնէ կ'պտուովը ընդ երկու կը ձայնէ Տ՛՛՛՛, Տ՛՛՛՛, Տ՛՛՛՛. այսինքն՝ կեցիք. վերջապէս լսելով երկինքը՝ եզմարածին սիրոյն համար հազիւ կը կենայ այսբան բարձրութեան, ապա թէ ոչ բնու պիտի չերեւար այժմ: Ասանցմ զատ, կ'ըսէր Ազգայն, կը տեսնէի հօրմեւ եւ ուրիշներէն որ կուտեքորուն տալէւ կերակուր կը զնէին եւ ուրիշ մը կ'ուտէր զայն երջանիկ համարելով ինքզինքը այդ շնորհաց արժանանալուն, ինչ որ չէր կրնար ընել նուիրողը, վասն զի նուէր յետո կուած էր համարուէր. բայց օրէն էր ուրիշն թողլ տալ եւ հրամայել իւր ընտանեաց եւ որդւոց որ իրենց ալ նուիրատու ըլլան բացօգեայ կուց: Վասն զի հեթանոսաց մէջ սովորութիւն եղած է անէն տեղ երեւելի կուտեքորէն գտա՝ զորամէն որ կը ձանշնայ, առանձինն կուտեք ալ կանգնել, որ շատ դիւրին է, ոգորկ զար մը կ'առնեն, քիչ մըն ալ իրենք ձեռի կը զնեն եւ երեւի կուտը կարմիր ներկելով եւ իրենց քմաց համեմատ անուն մը զնելով՝ պատշաճ տեղ մը կը կանգնեն, զոր անցոր մը կը տեսնէ, կ'երկրպագէ, անոր շնորհը կը հայցէ եւ ընձաներ կը ձգէ անոր, անտեղիկ բուրբոյն անոր անունն եւ զայն կանգնողին: Ասոր պէս Ազգայնի հայրն ալ արտերը վարազներէն պահպանելու նպատակաւ՝ իւր

1 Հեղինակը, ինչպէս յայտնի կը տեսնուի պատմութեան ընթացքին մէջ, նոյն ինքն Հ. Բարթոլոմէոս Վ. Մարտանանէն լսելով՝ զարար խմբագրած է անոր կենսը, զոր արարպետը բնագրէն աշխարհաբար թարգմանեց: